

ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒԻՆՔ.

Բ.Ա.Կ.1.Ա.Յ.Ի.Դ.Տ.Ի.Թ.Ո.Ւ.Թ.Ի.Ի.Ն.

Զամազան գիւթութեանց կամ հմայից այսինքն վայերու վրայ խօսիլը թէպէտ օգտակար է շատ նախապաշարմունքներ փարատելու համար, բայց այս անդամ խօսիմք միայն բակլայի գիւթութեանը վրայ, որ հին ատենը հատագործին ըստած գիւթութեան մէկ տեսակն է:

Ինչպէս որ ամենուն յայտնի է, շատ տեղ սովորութիւն ունին գիւթերը (գալախերը) քանի մը բակլայ ձգելու կամ բանալու իրենց առջեւը, եւ անով զանազան գուշակութիւններ կընեն: Սովորաբար այս բակլաներուն թիւը կլինի 50 կամ 41. անոնց մէջ կխառնեն նաեւ հացի կտոր մը, աղի կըտոր մը, փայլուն քարի կամ ապակիի կտոր եւ այլն: Բակլաները երկու ափով իրարու հետ քանի մը անդամ խառնելն ետքը, կփռեն գետինը կամ սեղանի մը վրայ, եւ անոնց շարուածքն, գարձուածքն, իրարմէ չեռու կամ իրարու մօա կեցուածքն, պէսպէս գուշակութիւններ կընեն: Այս գիւթութեան խօսքերուն կերեւի թէ այժմ հաւատացող շատ չկայ, եւ պատճառը այն է անշուտ՝ որ այս կերպ գիւթութիւն ընողները ուրիշներէն առելի շատ են: Բայց հաւանական է որ բակլայ ձգող գիւթերուն ըրած գուշակութեանցը մեծ մասին սուտ ելնելը գըլ խաւոր պատճառ է անոր յարդ չունենալուն:

Վենեաիկ քաղաքը մինչեւ ցայդմ կգանուի բակլայ ձգելուն մէկ կերպը՝ որ ուրիշ տեղ գիտցող քիչ կայ: Մէկը քանի մը սեւ բակլայ կառնու, ամէն մէկուն իրեն ճանչցած մարդկանց անունները կգնէ, յետոյ գետինը կփռէ, որ բակլան որ ընկած տեղը անշարժ կկենայ, կցուցընէ թէ անոր անունը ունեցող մարդը՝ իւր բարեկամութեանը վրայ հաստատ է. իսկ որ բակլաներն որ կցատըտեն ու մէկմէկէ կհեռանան, անհաստատ բարեկամներու նշան են:

Հին ատենը Պիւթագորաս փիլիսոփան ուրիշ շատ մոլորական կարծիքներուն մէջ այս

ալ ունէր կըսեն, որ մեծ պատիւ կուտար բակլաներուն, եւ միտքը դրած էր որ անոնք հոգի ունին. ուստի աշակերտներուն արգելած էր որ բակլայ չուտեն: Կըսեն թէ սովորութիւն ունի եղեր Պիւթագորաս բակլաները եփելու, յետոյ քանի մը գիշեր լուսնկայ լուսին կգնէր. ինքը այնպէս կհաւատացընէ եղեր աշակերտներուն թէ այն բակլաները արիւն կդառնան, եւ այն արիւնով կորնթարդ՝ այսինքն գէպ ի գուրս ուռած հայլիի մը վրայ ուզած բանը գրելով՝ այն գրուածքը լուսնի լրման ատենը լուսնի կային գիմացը կգնէ եղեր. անով իւր թէ իւր հեռաւոր բարեկամները լուսնի սկաւառակին վրայ կկարգան եղեր՝ հայլիին վրայ գրուած խօսքերը: Կերեւի թէ Պիւթագորաս այս այլանդակ կարծիքները առած էր հին ատենի եգիպտացիներէն, որ այնպէս կհաւատային թէ բակլան, սոխը, եւ ուրիշ շատ բանջարներ ու հնտեղէններ զանազան հոգիներու բնակարաններ են:

Ոմանք կըսեն թէ եգիպտառի մէջ նեղոս գետին եղերքը բակլայի ձեւով մանր քարեր կային, որ սատանաները հալածելու զօրութիւն ունէին. ուրիշներն ալ այս կըսեն թէ հին ատենը հեթանոսները գժուխոց չաստուածներուն սեւ բակլայ կնուիրեն եղեր:

Ասոնցմէ եւ այսպիսի պատմութիւններէ ալ յայտնի կերեւի որ մարդիկ ամէն ժամանակ աւելորդապաշտական նախապաշարմունքներ ունեցած են գրեթէ ամէն բանի վրայ, մանաւանդ տգիտութեան եւ հեթանոսութեան թանձը խաւարին տիրած ժամանակները: Իրաւ է որ սուրբ Աւետարանին լուսովը հալածուեցաւ աշխարհքէս այն մութըն ու խաւարը. բայց քանի որ սովորութիւնը բոլորպին վերցած չէ կամ չվերնայ մարդկանց մէջէն, զարմանք չէ որ այսպիսի նախապաշարմունքներ ունեցող անձինք միշտ գտնուին: